

առջիս, որ մեր հիղինակը ծանօթ է Ղազարի գրուածքն, իբր որ նրա մեջ այդ խիկ կետում ներմուծում են առ առ ունեցել ։ Տա ի նկատի ու նիմ Սահակի անվաւեր Ծիսիլը, որի կազմուելուն առիթ են տուել լըս երեւութիւն Ղազարի մ տա ս ե ա կ խօսիրը՝ “թոյլ տուք ինձ ողբալ զնդհանուր կորուս աշխարհիս Հայոց, զըր տեսանեմ աչք մնացա ի զօրութենէ վերին ցուցակութեանն”¹

Ժ. Սահակի ին Աշատոցի մահուն պատմութիւնը (Ք. Ա.) Խորենացին առաջ է բերում ընդհանրապէս Կորիւնին և Ղազարին համաձայն, բայց մշակուած է գրականորէն, աւելացնելով վերջիշեալ անցքերի բնորոշ գծերը, որոքը, ինչպէս երեւում է ստուգելոց, սակայն փոխ են առած այնպիսի ազբիւնքներից, որոքը յարաբերութիւն չընկի յիշեալ գործիչների հետ։

Այսպէս Սահակին բնորոշող խօսերը. “Որ մահկանացու ծնեալ, անման՝ զիւտն յիշատակ եթողու. — « ծագում են Փիլիսից. ² — զատուեաց զատակիրն, պատկառեաց ի կոչակնէն, փոխանորդեաց զկեանսն, — առած են Նազինազացոց”³

(Հարանիսիք):

Գ. ԽԱՎԱՐԵՆՆՅԱ
Մարգմ. Ա. ԱԱԿ.



Ա Յ Խ Ա Ր Ա Ս Գ Ր Ա Կ Ա Ն

ՀԻՆ ՀԱՅՈՒՑ ՑԵՂԻ ԱՅՑ ԱՆԻՇՆԵՐԸ
(Հայունաւոնինիւն)

175. Խոչուն. Հորրորդ Հայոց մասն էր նաևս այն գաւառն, որ ուշ առենենք Խոչուն կոչուեցաւ, առեւ. Խոչուն (Ալիքն Հայերին)՝ Մաթ. ԱԱԿ. 23, անունն առած Խոչուն դիմացարաքէ, որ բառ Ապողին 63 էր յաշաբարին Շոփաց.՝ զՊաշին, զՄեծեկեր եւ զԼուկի ի գաւառի Դեկնուն և զՊառուն Ասմ. Անեցի 92 = Ասոզ. 144, յն. ուժիցին Խօնան Georg. Cyp. Էջ 48, ու ուստի Խօնանու

1. Այս անվաւեր հաստատե՞մ մասին են իմ հետաքառ. Զ. Փարպերու մասին Մարկը. 1883, էջ 120-127, Ցեղուս սկսում և Ղազարի մեջ “Ղազարին մին զաւագա զայ թեզոււ այնպարին” (էջ 102). — թէսկան և Խորենուու Ծննիլը կարու էր Զ. Փարպեցցոց անհամ էնթեօթ լինել, պատճեն երբ անփառ գրաւածք ունեն մերմանաւած չէր Փարպերու Պատմվածննն մի՛:

2. Ասան Մինել, Դ. 46 (զՊահկանաց հենաց կեանս անմահութեան փառանակեալ):

3. Ցեղ ո՞ի բան եւ ի հաւասարեցուցին, մեռ. Ա.Ա.Ա. Մի. թի. 217, էջ 171b.

նեմա Const. Porphyr. de adm. imp. 226, 3, այժմ՝ հաւասորէն Խոզաթ (Khozat, Choazat) աշխարհացոյներու (Գելցեր Գելցր Կիպ. էջ 173), այժմ ման Գերբիս սահմարին գլխաւութեալու տեղը (Cuinet 2, 388): Այս Խոզան գաւառին մեջն էր նաևս այն առիթ որ այժմ կոչի Հայութ Մաթ. ԱԱԿ. 23,

այժմ Զիմեշկեցէկի, համանուն քաղաքի գլխաւոր տեղը (Cuinet 2, 388), ասոր. SSMKI Barhebr. chron. Syr. էջ 352 (Գելցեր, Գելցր Կիպ. 174): Արզիցնեալ ըստ Ապողին 63 նազան, բառ Վարդապայ Աշխ. 430 թէ Զեկնածագք եւ թէ Մեծեկերու Ծոփիք գաւառնին մեջ էին, ուստի կը հետեւ թէ Ծոփիք գաւառնին մեջ էին:

Ժ. Ս. Սահակի ին Աշատոցի մահուն պատմութիւնը (Ք. Ա.) Խորենացին առաջ է բերում ընդհանրապէս Կորիւնին և Ղազարին համաձայն, բայց մշակուած է գրականորէն, աւելացնելով վերջիշեալ անցքերի բնորոշ գծերը, որոքը, ինչպէս երեւում է ստուգելոց, սակայն փոխ են առած այնպիսի ազբիւնքներից, որոքը յարաբերութիւն չընկի յիշեալ գործիչների հետ։

Այսպէս Սահակին բնորոշող խօսերը. “Որ մահկանացու ծնեալ, անման՝ զիւտն յիշատակ եթողու. — « ծագում են Փիլիսից. զատուեաց զատակիրն, պատկառեաց ի կոչակնէն, փոխանորդեաց զկեանսն, — առած են Նազինազացոց”¹

(Հարանիսիք):

Գ. ԽԱՎԱՐԵՆՆՅԱ
Մարգմ. Ա. ԱԱԿ.

4. ԽԱՎԱՐԵՆՆՅԱ
Մարգմ. էջ 941 Ծոփիքին (Արածանույ Հիմսիսկովը գտնաւուղ երկրին) հետո, բայց բողոքինն ասարելու է Սարաբանին Ծոփիքին և Խամարհագրութիւնը Բարեր Հայոց մաս կը համարի, եւ Գ. Հայոց մեջն են կ'ուս յամըդր ին տեղերը. 1. Ճական (ան) Անձիս գաւառի մեջ իբր նոյն ժամանակուն եպիսկոպոսնիսա քաղաք, ասոր. Dadim (Yaqim, 2, 516), այժմ Tadim, Tadem. անս վերն էջ 91 եւ Hausknecht-Kieperի եւ Huntingtonի այնարհացոցները. 2. Արգամոսատ (ան), հին Աշմաւատ (անս Զ. Հան. ի մէջ) Անձիս կամ Բալսհովիս գաւառի մեջ. 3. Խօնան (ան) Գրաց քաղաքը = Խոնան Ծոփիք. 4. Խօսորաք (ան)² (ըստ Գելցերի Georg. Cyp. 173 = Զեկնածագքի)³. 5. Կեմարէ (ան) = Հ. Կթարէ

1. Բառ Մաթ. Բ. Ասոյեցու 23 Ցավաննես Զիմենիկ պատեղն էր, իսկ ըստ Միքանէ Խոսրոյ (Հրու Երաս. 1871, 383) Անձիս գաւառնէն Այս Արցինան անձիս հաւասար է:

2. Այս ըստաւին վրայ ազգեցութիւն չի կընար ունենալ Խոնան Խոսրուն մեջ ու Բալցր խաստական անպարի արձանաբեր մեջ յիշուիւ, ուր Միջուս ան գեղաւութեան գրաւածք կը պատճեն եւ կը մի՛ Ալբերտու քաղաքը, Խոսրուն և Խոնուն (ու Խոնուն) Երկիրներու ու Միջունների Թագաւորը. Belck Bigr. z. Alton Georg. 190, 50 (Հւն. 1903, էջ 322). — Դիմեցի եւ Գորքը աւ ասենենք Հայունաց Ծոփիքն բանեած են եւ տարածուց կը այս յառաջ յառաջ յառաջ յառաջ անուած առաջ կիրացուենին

Հաշտենիթ մէջ. 6. Մերտիքր(օν)՝ բերդ, կարգ՝ Ամստիքր(օն)՝ հ. յ. Սեծեկերու, այժմ՝ Մազկերու, Ծոփաց մէջ? 7. Վալօ(օօ) բերդը՝ հ. յ. Բալու Բայասսովի մէջ. 8. Պալէ(օօ) բերդը, այժմ՝ Պաղին Պաղաստան մէջ. 9. Արծան բերդը, պուն տեղ Գետիք Հ. Կյր. 177. ‘Արձան կուլիք ընթեռնուլ, որպէս զի ողիք հայ. Արժիք Առաք. Դաւր. 419 (= Հին Հ. յ. *Արդիի?), այժմ՝ Արձանան անուան տակ գտնելի կարենայ, որ վերն էլ 87 բուսածին համեմտն համեմտն էն: Արդեւ կարելի՞ է ‘Արծանը’ Աշշալան (Հ. յ. Անկ’). Դժգիք դաւանին մէջ) սրբագրել, Հմմ. Անկ’ = Աշշալան Զ. Հած. ի մէջ:

Գ. Աշխեց դաւանիներ:

Աշխեց ըստ ԽԱԱ. 30 “անիք դաւանու տան 1. Դվինու (մարդու զնիքիք), 2. զլոյն, ըսդ որու մէջ ի ման գենու ք-դին, որը Ընկուն կուն Տամէկը, այսկուն արի անրուն. յետ որոյ 3. Քոլ (Քեւ ԽԱԱ. 607) դաւան, եւ ի լերին ունի 4. տիկին, 5. զառուի, 6. զլունուց յոր, 7. զերինին’, 9. զառույոր, 10. զանունուն, ամս. Էլ 37 Տիգրին (Տարեւն արեւելք գամանէն ետք)՝ թողու դիմիսիան Աշխեցն Ասոյոց, որ է Անկ’, յորում քաղաք Կո-ստինուն, որ է Գյուր, եւ Քէլ և Ըստ-ստուն: Եւ ամենայ քամ (= գետակիք) Լեռաց Հայոց ի Դվինիթ իման, ունի Քանիքը, որ դուն ի լերան Սանայ (ուզզ.) Սալունի կամ “Սալուն” եւ Սանանց, եւ իշեալ կորէ յիրեաց զնիքիքը եւ զեղինոր, որով բաժանեցան Հուսով եւ Պարսիկ, եւ Կոչի այժմ Ընկունուն, որ է արիւնարուն:

Քաղերթ գետն, ասոր. Kallaq Josua Styllites ed. Wright էլ 65, 6, Թբր. էլ 56, Ecclesiastical History of John Bishop of Ephesus 3 transl. by Payne Smith Oxford 1860 էլ 447, Hoffmann առ. Գելքերի Գուրդ Վեր. էլ 167 (մէջ նուած իր) “Ցաւերժամարի գետն” = Noμριος ի Hoffmannէ, Zacharias Rhetor 366?) է Կմբիքուն եւ այսուրան բաժանունուն, որ Մեծ Շոփիք:

1. Աշխեց կը պահի 8. Գուլ գաւառ ԽԱԱ. 607: 2. Ասոր. մօն բանն Մեծ Հրապարակ համաստուն Մարտրարու Երանե, 160:

3. Քափ Կետանի իմաստուն եւ ոչ մէջ բառդրքի մէջ գտնեն, այլ Ամենան թռ. Ամենան էլ 4, ոտք 15: Քափ բառն առփառուն իմաստ է Կոչուն կամ “Հոգուն” + Ասոր. Sittidam Տայդ 2, 552 եւ 563-3, 3 եւ 680, Sittidam Ին Serapion JGRAS. 27 (1895) էլ 18, 264, 265 հայեւն արաբացած Տայթեման արբանարուն Մարտրարու Երանե, 161:

3. Գրամիք. 1, 108 bell. Pers. 1, 21 Մարտրարաց քաղաքը (= Նիքիքը) Մեծ Ծոփաց մէջ նիմինու գետին վայր (Հայագիշն արեւելքն կողմ) է. ‘Որ Հայագիշն առ Երիքը Պարցու երիքն էր բառնեն, 3. 248 ծագի. Մարտրարաց քաղաքը Մեծ Ծոփաց մէջ Կամփուն քի գոյս եւ Պարցիք շատ մօտ, սթէն այս անեց Կամփուն Համայնշեցիքը իր պահն Պարցիքն էն, որ գտնեն անդին զանուն Աղմանքը Պահեց գաւառ Շուոց ի վեր իրեն Համաստ անին, 1, 217 bell. Pers. 2, 15 “Աշխեց, որ նմիփու գետն անդին է եւ հնուց ի վեր Պարցիք կը Համաստն”, 1, 42 bell. Pers. 1, 8 Կեղես Կամփուն անցնելով՝ Անձնաց վայր յարձակեցան, բայց այս գետը Մարտրարաց քաղաքին մօտ

Sophanene-Նիքիքը գաւառն Արձ գաւառն կը բաժներ եւ 363—591 թուականը Հունանց եւ Պարսիք սահմանը կը կազմէր ընդ մէջ հոսու-մական Դ. Հայք գաւառին եւ պարսկական Ալճնիք գաւառն, մինեւ որ վերջին 591 ին Հռոմեաց անցաւ եւ պարփական անցն ու անցն դէկ ի արեւելք եւ անցէք գետնեւ անցն քշուեսու: Քանիք որ այս գետն ուս ԽԱԱ. 30 իւր արեւելտակողմը գտնուող Նիքիքը քաղաքը Քղմանը քաղաքէն կը բասնէ, հարէ է որ վերջնին բատման-առի արեւելտակողմը, պահնին ձմբ կողմն եղած ըլսոյ: Այս քաղաքին անուան ասորեւնը կը յշուու առ. John. Ephes. 6, 34 (Թբր. ի Payne Smithէ էլ 446), իսկ քաղաքը յանաբար մէջ կը կուսիք ու գործն ու գործն ու Լուսարան Theophyl. Simoc. 2, 7—8, ու Խլոմարու քրօնիան G. Cedrenus 1, 693, Գեղր կիպար-ց քով էլ 47 հայտրուն Փլարանան, կարդան Արքան կուն Քաղաքը կուն Կուլիմուն, Kulameri Մարքարու, երանչ. 159 (Kulim-mer Տանա, Untersuch. էլ 11), Հուարիս եր-կիքն (Խովորէտ տես վերն էլ 291) մայրացա-քութ: Այս ամրոցն գիմանց էր Գն ու ամրոցն, ասոր. ԽԱԱ. 34, յան. ու Ափօս-ման Theophyl. Simoc. 1, 12; 2, 8—9; 3, 15, Գեղր կիպարց քով էլ 47 հայտրուն Ափօսման, Անօպանատաց ժամանակ Ա-բանու, Ա-բանու (Բանու, Ա-բանու): Տանա, Untersuch. էլ 11) անունվ կը յշուու իւր երկորդ գետուու քաղաքը Հուպիսից Եպր. 23, Մարքարու Երանչ. 159. Theophyl. Simoc. 1, 12 նաեւթ այսպէս մօտ էր Ափօսման Ախճէս ամբոցն, որ պահ երես տեղուց բնակիչները ջահկուն իւրաքանչ կը յանուալ կիպարց Հանկուն իւրաքանչ անուալ կիպարց Համակնաւ: Theophyl. անդ բածին համեման՝ Ախճէս Կամփիսիք մօտ էր, իսկ ըստ Joh. Ephes. 6, 36 (AQBA = ‘Ախճէս’) էր Kallaq = Կամփիսիք գետին եղեցաց վայր Նիքիքը գետն (Payne Smith էլ 447): Ըստ պատ բաման-առի անք (արեւելքն) կողմն էնին ասահումակիք Ախճէս եւ Լուսարան ամրոցներն, իսկ Ափօս-ման հաւառօքն: Ախճէս ուղակիք գետին վայր, իսկ մէկան երկուուն անկ ու շատ հեռու է Moltke-Kie-րիթը աշխարհացոցն եւ Taylorը Քրտաստիք քարտուսն (JRGIS. 1865 էլ 20—21) վայր Ըլե-մայիք քով նշանակուած Ֆումբ (Foomf) Տես, ինչպէս Հովման (առ. Գեղրէ Georg. Cypr. էլ 167) կ'ենթացէք, այս աստեղ մերձաւորաց կ'որոշուի այս երեւ ամրոցներուն գերը եւ կը տեսնաւթ թէ ուղուի է Հովման ենթագրութիւնը թէ Անձնիք 591էն ալ յառաջ ըլբայէն անցն կը տարածուէր

1. 300 սատղին (ըստ էլ 108): 240 սատղին, ոյս է՛ մէկ որու հնարքն թէլ մէ պահա Պրոլոց. 3, 249. Հօմա. 1, 212) հեռու Անդէն: Կամփու MAWB. 1873, էլ 184: 2. Քաղաքը մէկան անուան կիպարց թէ ուղուի անց գործածուն չէ: Այս երկու ամրոցներուն պահուածիք պահակարգքերը չեզ Կեղես գէտ առ Պայն ի Payne Smith էլ 448: 3. Ալիսա, Ալիսա, Լիյժ, Լիյժ եւ Քրեքէն ևւ լիք-մուկն:

գեկ ի արեւանալոց եւ Ըլքան դեռավով Մէծ Խօսկեէն կը բաժնուէք: Այս պարագային Զ. գարուն նիմէ փիոսով Հասկրնաւու է Ըլքան-Բատման-սու (Հոփման, անդ): Հաս զարմանալիք երեւայթ է, որ Մարտիկ Կոյսր (582—602) եւ Որմզդի պատերազմին մէջ ոչ թէ դաշտին գիրամատչելի տեղին են դեր խարսցնելուն, այլ Ծգմենաց հեռաւոր եւ լեռնային ծակերը: Այսպէս ըլլալուն պատման թերեւս այն է, որ Գեւելք իւր Դէքըրտ Կիպացոց յ հրատարակութեան կցած աշխարհացոյնն վրայ Արքուն անոնք տեղին պարուն Բնակ տեղու շանակած չէ, այլ անոր հարաւ-արեւամտան կողմէ բուռ Նիմինոր ձախակողմէն: Մեր ըստին կողմէ կ'եւն նաեւ Խորենաց ըստաւ աշխարհագրութեան վերն (էջ 123): յասաշ բերուած տեղին, որուն մասզի եղած չէ Գեւելք: Այս աշխարհադրթեան համեմատ Սալյան եւ Սանամոյ լեռներուն բաղիք Բագրիթ-Նիմինոր գեր լեռներէն “իշխալէն”, ետքը՝ իւրամէ կը բաժնէն նիմինոր Մարտիկոց քաղաք եւ Գգիմոր քաղաքներն, ուստի անոնց սահմանը կը կազմէ, բայց ոչ թէ իւր բյանծ տեղը: Բայս այսո՞ւ այժման Բնակ տարրեր է Արքուն, և Արքուն-Ակես եւ Chlom-առ Բատման-սուի միջնինքն քաջին վրայ եղած ըլլալուն են: Մինչեւ այս օր այս կողմէն երերորդ Բնակ քր գտնուած չէ:

18. Նիմինոր ԽՍԱ. 30 և 37, ԽՍԱ. 607 անոնք գւատերն, բայց սկզբնաբար անոնք նէրիւր քաղաքն = Մուրիդրուուրուն, այսպէս՝ “Մարտիկոսացպուլիս”, պատմէն Նիմինոր, Ցով. Աթզ. 40. “Խոստայ եւ Նիմինորուոյ ամրապն Բատման”, Ասող. 192. մերձ առ քաղաք նոր ի Մարտիկոսաց պուլու որ եւ Նիմինոր, ի սեղին որ Փատմչէ կոչէ, Ասող. 193. “զքաղաքա...” Նիմինոր, զԱմբթ, Ցաղըռն, Ասող. 195. “Բատման Ազահունեաց եւ Նիմինորուոյ ամրապն”, Ասող. 247. Նիմինոր, սեռ. ցացու. Նիմինոր Ասող. 267, 268, 276. վերջնէն՝ արաբակն (Maiyâfâriqîn) անուան համեմատ կը առեցաւ Մու-Ն-՛-իւն Լաստիվ. 100, Մու-Ն-՛-իւն Մատ. հւառ. 442, Մեր. Ասող. 338, “քաղաքն Մարտիկոսաց, որ կոչչ Տուք Փարզին Ամրակոս. 228, “Նիմինոր, որ անոնք Պուլու կիմ”, Ապրան 59. ասոր. MIPRQT = Maifarqet, Maiparquet կամ նման, շատ անգամ յիշուած, զ. որ իր երկիր Անեճ. սր. 3, 259—260, Chabot Denys de Tell-Mahre էլ 109, 15; 207, 6; 212, 10; 228, 1 եւ. Mârûñâ d Maiparquet Մարտիք [եւխան կապ] Նիմինորի, Patrum Nicaenorum nomina ed. Gelzer, Hilgenfeld, Cuntz, Leipzig 1898 էջ 127 (Երեղյանաւ 1318 յանկէն անդ էջ XXV), ասոր. Maiyâfâriqîn Ibl Chordâdbeh 95, 7; 96, 3, Եպշտ 4, 703, այժմ՝ Miasfarqin եւն աշխարհացյներուն վրայ: Այն գտաւան, ուր եր

1 Այս ինչու կարէ յիրեաց Նիմինոր եւ Քջիմարու:
2 Ասոր. Բարասատ (Նիմինոր էւ Փիս քոյլ այժմ) Fis յան Երացաւ-Նիմինոր մէջ (Chabot Denys de Tell-Mahre Paris 1895 թ. 46).

3 Քաղաքին դից համամար տես Géographie d'Aboulfeda traduite par M. Stanislas Guyard Paris 1883 թ. 56.

Մարտիկոսացպուլիս, դեռ Յուստինիանու տաեն (527—565) Մէծ Ծոփիք կը կոչւակը (անը վեր թ. 14): Նշյ քաղաքը նմանապէս այս տեղ կը գնէ պատմամիթն Վարուց Երանեաց Մարտիկոսի (Հայ. Թրգմ. ի Ապր եւ Վկայաբանութիւնուն Սրբաց Վենես. 1874, թ. էջ 17 եւ շար.), ուր կը պատմամիթ թէ Մարտիկոս’ Թէկուս թ. Կայսեր (408—450) եւ Պարսիկ Ցավկերտ արքային (438—457) օրովէ կայսրութ նիդրեց որ Ծոփաց քաղաքն ամ բացնեց եւ հօն տամար մը շինէն. հօն ուցեց ժողով սրբոց մասունքներն եւ քաղաքը “Մարտիկոսաց քաղաքը”, անուանել (ինչպէս որ ասոր. եւ յուն. կը կոչուի): Այսպէսով “ժողովաց Մարտիկոսաց վարչուուցին ի Նիմինոր քաղաքը կը վերջնէն այս Ի Մարտիկոսաց քաղաքին վախանակացան (անդ էջ 31): Յուստինիանու տաեն Նիմինոր Դ. Հայոց Հարաւակովուն գլխաւոր քաղաքը անուանու (անը վերն էջ 301ր) եւ նորանը շինութիւններով բաւական ամրացուցան (Պրոկոպ. 3, 250 ու աճ օճի): իսկ երբ 591ին Պարսիկերը սրպուցան Ազնինոր Հռովմայեցոց տալ, պին տան Մէծ Ծոփիք նոյն սահմանաւ Դ. Հայունի բաժնուուկով Մացուցան Սպննեաց եւ Միջազեռ ասահմանակից մասին հէտ եւ կավակից Առովմայեցոց վերն Միջազեռ գաւառի կամ Սուածին Զարրորդ Հայոց մէկ մասն, իսկնախիլն Դ. Հայոց մէկն գտաւաները (Ծոփիք, Ազնինոր կամերին նիրորդ Զարրորդ Հայոց ամսանակները Մէծ Ծոփիք նունն ալ դրսեալութեն կը դադրի եւ գտաւաը Նիմինոր (այս է կողմանք Նիմինոր քաղաքը) անուան տակ՝ կ'նոնցայսէն Ազնինոր գտաւան սորենացյանուուց պատմած աշխարհագրութեւննէն: Տնը վերն էջ 303աւ:

Նիմինոր անունը տարակոյու չկայ որ նոյն է ասոր. Maifarqeլի հէտ: Բայց տարակուական կը մայ թէ արդեար նէր յօն: Նիցովօրսն հէտ դոր ունիք կամ թէ = պար: * Ո նէ գարր- է պար- է նէ ա քամ- կար է գու առ Աշահնուչոչ Բարեբախան (Հոփման ի Զարպարիս Հռեստուն էջ 367, Մարքարու Երանչ. 161—162), թէ բոլորիվին ուրիշ է կամ: Եւր տեղը նախ Ս. Մարտիկոսի (Ե. գ.ար) գործնէն եւ բաւարար եւ Յուստինիուսի շինութիւններուն նշանաւոր հանգիսացաւ: Նիմինոր հայ մատենագրութեան մէջ առաջնին անգամ կը անմասն նոր: Աշխարհագրութեան մէջ (ԽՍԱ.) եւ Ժ. գրաւու մատենագրութեան քով:

Մէծ Ծոփիք գտաւան մէջ կային բայց ի Մարտիկոսաց քաղաքէն-Նիմինորէն եւ վերն էջ 124 այշուած Փջախչէ հնետեեալ ամսուր տեղերը. Վեւսան, Մարտիկոսացպուլիսն օրւան մը մասրէ քիւ:

1 Այս երկու Մարտիկոսի աներու նկատմամբ տես Անսամեն Bibl. 1, 177.

2 ԽՍԱ. 30 Սպննեաց ուսմին հաշանգը կը հաւու Քսիմիր, իսկ ԽՍԱ. 607 Երեղոր հաշանգը: ԽՍԱ. 30ին ցանուած է միքամատ:

3 Ա եւ Ն սկզբանաւուրուն դրափունութեանն հկառամամբ անս հայուահ գէւազը: Հայ. Մծին (այս գիւղ անդամ նիմինոր Փաւաս. 136; Patrum Nicaenorum nomina էջ 196) = ասոր. Նաւին.

4 Ա Աս այս հանե PLHT երկիր Անեճ. սր. 2, 225.

մը զախոս հետառութեամբ (Պրկոպ. 3, 250 ծ. aedif.), աշխարհացոյցներով՝ սյուօւմն Բնոք. հառթքն Ատաշայ Գեորգ Կիպր. էջ 47, Մարտիրոսց քաղաքն Հարիր սատիքն հեռու (Պրկոպ. 1, 108), ասոր. Հատահա Հոփման առ Գետիքի Գեորգ Կիպր. 164 (այդէ ձ Attaخայշ եր կիր Anecd. syr. 3, 259), ասոր. al-Hattâch Սուտ-Վակիդի Թրգմ. Նիբորէ էջ 97, 108–110, 169, Տաղիտ 4, 952, հայ. Ամենա Ասող. 264, ասոր Atak աշխարհացոյցներով վայր, եւ Բարագել բերգել Փառաւ. 32 (Դ. գրաւն, իր գեռ Մեծ Տափի գետ ի Հարա Տիգրիսին անդին մնչեւ Մասսու լեռը կը տարածուեր) = հայորոն Բանաթիլաւ, վերն էջ 88 ծառ. 2. Էստ Փառաւ. 221 այստեղ էր նաև սատպատին Մամբէր ի վերայ գետոյն որ առանձին կորի Մամաշեց²¹.

19. Ալյու ԽԱԾ. 30 սիալ՝ փիսանակ Արշէ ԽԱԾ. 607 և Ալյու ԽԱԾ. 37, նոր. աշխարհագութեւն գուռ առաջին անգամ Խորենացւց քոյլ էջ 80 Այս ձեւով յիշուած՝ զշաքաշն ի տաճէ Սահամարայ Հաստատէ բգեշին մեծ եւ կուսակալ յարեւմոց Հարաւոյ, յեզեր սահմանցն Ասորեսանին, առ ափն Տիգրիս գետոյ, գաւառու պարգեւելով զերս, որ շոշր զնովաւ, ու վեան Տարու, որ եւ Միմ, եւ զիշեաւու ամենայն կամ — ինչպէս Ասող. 36 պյու տեղը կը ներկայացրնէ — զիրզի (2եւագիր զիրզն) որ շաշր դժովան եւ զեան Տօրոս, որ է Միմ, այսինքն այն երկիրն որուն մայս կը խօսի սորենացի էջ 80²² Աշեղն ինահագը՝ կը բաղկանայ հետեւալայերէն 1. Արձն, 2. Արձէր շուշը գտնուող երիքը (աբեղեան կողով), 3. Հիւսիսային լեռնայութեամբ՝ Սասուն դաւառով Տարուի այս մասին մէջ, զոր Լայր Սիմ կ'անառանքն (Տարանի Հարաւակոյնթ) եւ 4. Բա-

1. Հայ Պրկոպիսի անդ. Բլր Հիւսիսակոյնթ քամի որ Մը անդին Տարու ու Մէջ Տարու Տարու կամ Պարսկաց առանձն ի (Տարու) կը սամի կըրկնացք մը, որուն ի ինքնուր առ աղաքի Ալլուրու ու Ալլուրու Ալլուրու Ալլուրու Ալլուրու Ալլուրու Ալլուրու է ու կուսակալ կը համարաց՝ Անդիւր, Ալլի, Վալլու և զայի ամենայն, փախստեաց դաշտին յաշխարհն Յանաց. Այսպէս կը համարի Խնձիման ՀՀ, որ Ներկիւր — Անդ — Ալլուր (և յօդով) կը կարու եւ Աստմանին 1, 249 ի համեմատին թիւն կը կոչէ, որ յան 375 կը յիշուեն ասորական Արցուն, Նիփիերս (Maipheracta), Ամիդ, Անձրտ եւ Սամաստ երկիրները, եւ ի վերջ կըն թէ թէ Արցուն-Արցուն այսօւմն Հազուս կամ Հազուս դիւրացքն է (ինքիւր). Կոր Հայ. 242), որ թիւն չէ: Քանի որ Հայուս, Հայուս, Անձրտ աշխարհաց սցցին վայ Hazrau՝ ասորերէն HZRU = Բասո է (Chabot, Denys de Tell-Mahre էջ 54, թրգմ. 42 48), հայ. Հնադայն ձեւն ըլլալու էր Հայուս կամ Հայուս, եւ ոչ թէ Արցուն, այսպէս որ եւ կ'ընդունին թէ Ասողին 195 Արցունն է Արցուն տեղ = ասոր. Արցն իր քաղաքի անուն, ասոր. Արցն, որուն տեղն աշխարհացոյցները կը նշանակին²³:

20. Քեւ ԽԱԾ. 607, Քեւ ԽԱԾ. 30, Քեւ Քեւ ԽԱԾ. ՀՀ. 67 (եւ ոչ թէ Քեւ): Բնականացին այս գտնաւով իր անուննել չի կրնար նոյ-

1. Ալ Հայուսին խումբը պետք է որ Հայուսին մէջ ու ըստ: Ալ ու կը գտնուի, ոչ-Արցուն վահին մէջ ծառ ու մէջ կոմ բառ ունի մէջ, իսկ Քարին վահին մէջ՝ սամաւութէ: Քանի ունի պատճեն Ցամուն (Սասուն եւն էջ 16) գետը անունը հնայ յարաքերթեամբ մէջ զնէ կուսէ: Բայց շերս անունը Եղան յարաքերթեամբ մէջ անհամագիտ մէջ ծոփաց եւ Ըշենաց (Բասմանաւուն): Դժուար կը բարեւ յարաքերթեամբ մէջ անհամագիտ մէջ ծոփաց եւ Ըշենաց (Բասմանաւուն): Դժուար կը բարեւ յարաքերթեամբ մէջ անհամագիտ մէջ ծոփաց եւ Ըշենաց (Բասմանաւուն): Դժուար կը բարեւ յարաքերթեամբ մէջ անհամագիտ մէջ ծոփաց եւ Ըշենաց (Բասմանաւուն): Դժուար կը բարեւ յարաքերթեամբ մէջ անհամագիտ մէջ ծոփաց եւ Ըշենաց (Բասմանաւուն): Տայլոր (JRGSS. 35, 31) և յիշ՝ սուրէ, Արցուն (Արցուն, Arzoun) ք-շոր մ-արտէր Սիրեթէն (Sairid, Saert, Sert եւ) երկու անդզ, մղոն հեռու:

նացուիլ Խիզան երկրին հետ (Խիզան՝ Բաղեշիլ գետին արեւելակողմբ) : — 21. Կենի ԽԱԾ. 607, ԱՌԱ ԽԱԾ. 31, որ է Գեղեցիք Թալմ. Արծր. 237 չէ, խչցոք Տամաշէկ կը Համարի (Աստուճ 34): — 22. Տառի ԽԱԾ. 31, ԽԱԾ. 607, ոյժմ՝ Tatik ընդ մէջ Բաղեշիք գետին եւ Խիզանու, Տամաշութիք վերին ընթացքին վրայ, Տամաշուուն ալ ըլլալը՝ Բաղեշիք գետին մէկ օժանդակը կամ Քեմերոսի ափանդեսը, գեղեցիք բարձրաբան ձոր մը Կորուածի նաև, Զայնա կամ Գիրգել-դէրէ (Թթք. — գեղեցիքառո) : Վերջոյն նկատման տեսք թ. 25. Հեն հայ, Տամափի (Tatik) գիմաց այժմ Հայոց բերաբը՝ “Dadik պատասխուն ինձնէն” Նոր Հայ. 180 Պառի կ'արտասահե, Հայութ 2, 556, 566 Dadik, Däidik կը քրէ (Խիզանու վլմաշին մէկ գաւառակը), Այս կողմերն ըստ ինձնէն (մեր)՝ ալ մայն բրդերն իր խօսութ. — 23. Սահմանաց Յոր ԽԱԾ. 31, St. Martin Mém. 2, 360, Աշխարհոյ ԽԱԾ. 607: Անուն կրեայ “Ազիւներու, Ազնուականներու ձորը կամ ‘անին ձորը նշանակիլ’ կազմաց ըլլալը” + յօր բառութ. “Գեղեցիք կը մուսնիք նշանակութիւնը թէ անենար, աւելի չի դիմուցուր անուան կը պատսիք: Անուան մեկնութիւնն արշագի ապահով էր որ լոյն նշանակութեանը կամ մեխուսեանը պատճառաւ այս բառաց այժման Գիրգել-դէրէ ըստած տեղ դնենք, թէ եւ անկէ շատ հեռու ալ չերի: — 24. Խերէնիւ ԽԱԾ. 607, Երեխէնիւ ԽԱԾ. 31, Մերէնիւ ինձնէն. ՀՀ. 67 գտնուար է = պարի հայ. Ջրընան, Ջրընան ինձնէն. Նոր Հայ. 179, Աւելին (Կիպրոս, MAWB, 1873, 194): Բենէք (Birg, zur alten Geogr. էջ 81) Sercheth ձեռաջ կը գնէ = այժման Seört (Sert Եւն), հայ. Սերդ ինձնէն. Նոր Հայ. 230 կամ Մերէն արտ. 175: — 25. Գյուլ ԽԱԾ. 607, Գյուլ Whiston Խորութակութիւն էջ 358, St. Martin Mém. 2, 360, Գյուլ Հանգ. Հայագիտ. 1, 113, կը պահի ԽԱԾ. 31. Բենէք (Birg. Եւն էջ 80) Հետեւելզվ Կիպրոսի (MAWB, 1873, 195) կ'ու զէ այս անուան պարօպան Գիրգել-դէրէ անուան մէջ (Անոյ ընին Հարապային արեւասկզբը, առև լինին աշխարհացըցը) գտնել եւ ասով գաւառին դիրքն որպէտէ²: Ասոր գեմ պէտք ենք ըստ թէ պահել ալ Գեղեցիք-դէրէ անուան՝ շատ սովորական գեղեցիք-դէրէ՝ “Գեղեցիքանը, անունն է եւ շատ գտնուարուն կրնայ ժողովրդական սոտուարաբանթեամբ հայ. Գիրգել- անունէ մը յարաջ ենած ըլլալ՝ պահապառելով վասն զի հնի հայ. Դիվիք, Խեցան ամէն մնան օրինաները կը ցուցնենք, արդէ հայերէնն մէջ հարէ էր որ Գիրգել կամ Գուղիք Ալլար: Առդ պահ անուններն իրարուն հետ այնպէս չեն համահայնիր ինչպէս որ պէտք էին համահայիլ անդայն գերքն որոշելու յարմար ըլլալու համար: Բայց ասէք չէ

¹ Բայմ. Կոմ. 8. Ալեք. Die Landschaften Schirwan, Ghisan und Tatik: Mitt. d. k. k. Geogr. Ges. Wien 1890 էջ 13 եւ լոր. (առև առում Թթքը, ԱՅ. 1890 էջ 177, 204), Hartmann, Bohtan էջ 69.

² Ինձնէն. Նոր Հայ. 231 Գուղիք կը ինուան առաջ հիմնած պահը ան ինչպէս կամ Հայու (Hazo) բուժին ընդ մէջ Պարքին առուի առաջանակը:

հետեւիր թէ հնի առենենք Գեղեց գուանան — կամ նաև թ. 22 Տատիկ կամ թ. 28 Ազնուան առը? — հնի եղան շըլլայ, ուր է այսօք Գիրգել- դէրէ: Բայց ուր է Գիրգել-դէրէ: Guinet 2, 667 ընդ մէջ Ortal-Urtabի եւ Կըմալըմի Անայ Ընի Հարապային արեւմտեանը ծայրը թափանոց գետը կ'անուանն երգութէրէ (այս է Թթք. Qyzyl-dere կ'արաբակեան կամ Ազարիանուրը) կամ Tsch: Եւ կ'ուն թէ այս գետը Գիրգել-դէրէ (= Գեղեցկանը) կու գոյ եւ Կըմալը (= Թթք. Ելմալ մինորացանը) եւ Խուլի Գիրգելը քով Անայ լին կը թափի: Maunzell (Geogr. Journ. 3 լին 1894 էջ 85) Անայ մին կայ գտնուող Շա- մանիսէն ճամբրոգեց գետի հարաւ “Ընդ բլուր հետեւելզվ Գիրգել-դէրէին, որ ընդհարպապէ բաղչէլ գետին հնի զուգընթաց կ'ըլթանայ: Ամանների հարապակողմէն մամբան շարուակիւ- ցան:” 150 ոոր բարձր բրէ մը գետի ի ձոր որ բազ- մաթիւ օժանդակներով լինաւածն մ'ունէր: Այս լինաւածն առաջանաւ լին 6 անգ. մոն հեռուն դեռ ի արեւածնուոց կը ծոր եւ Արարի ըստած տեղով քովերը լինը կը թափի: Անցնելին ետք պատմուած կ'ըստ քովերի կը թափի: Կամ 100 ոոր բարձր է: Եթեոյ հարապակողմէն անցու Քիսեր- ասի արբարակութիւնը: Քիսեր-ոու կը թափի Բանա- սուի մէջ են: Ալին (Armenia 2, 143) Գիրգե- լ-դէրէն անցաւ Ասպիրոսի վրայ գտնուող Գոսոնիէ Սախ գացած առենն եւ նցիւը կը նշանակէ իւր աշխարհացացին վրայ Սախի կողմերը Քեսերոսի աղբեր ասմաններուն մէջ Գոտունի հարապակը. Ամանների կ'ըստ թէ Գիրգել-դէրէին լինանքը կը դրեւ այս գետն, որ հրամակացին կողմանէ վանայ լինը կը թափի: Ասոր աւելի վարպէտ Քարքը բայց աւելի վարպէտ Քարքը աշխարհուն է Արևիչ գեղեցիք-դէրէն, “Տաստիկ կ'արբարապակեան գեղազարած ձորնն, որուն կայ գերը թ. 22 Խոսեցանը: Այս ձորն ըստ Ավենչը 2 ժամ երկայնութիւն եւ մէջ ժամ լայնութիւն ունի (Mitt. d. k. k. Geogr. Gesell., Wien 1890, էջ 14) եւ կը արածանի Ավենչը գեղեցիք-դէրէն, ավանդի պահնչի, ըստ պահ կը համապատաս- խանէ Քեսեր-ոուի արեւելիսն աղբերապետին Ավենչու մինչեւ Ավենչ-Ավանիք առ Ավանիք ընդունիւ թէ Ավենչը Գիրգել-դէրէն Տիմեք (Խիսէնք) զով գետի ի հիւսիս շըլլալով: Մինչեւ Ասիի կողմերը կը համնէր պահն որ Գիրգել-դէրէ ըստեւզ Քեսեր-ոուի կը կին աղբերապետուն ձո- րերը հասանալու է: Այս պարագային Գիրգել- դէրէին իւրանց հրամակացին շառաւելները կը կազ- մին Քեսեր-ոուի եւ Կըմալը քով Թափանոց Թափի գետին ցած Հարաբաշը: Այս Գիրգել- դէրէն հնի առեները Աղձնեաց նահանգին կը վերաբար, ըստ որում Թափի գետն Աղձներէ կը դար, ինչպէս գալ հայ մատնադիները կը վկայեն: Բայց երբ Թումի՛ Արծր. 297 Աղձնեաց մէջ կը գնէ Կոտոմ գիրգի (անև վերը), որ Թափի գիրգին պէս շատ մօտ եւ Անայ լին եւ այսօք ալ-

¹ Հնի Հայ. Բառ-ի: Տես Թափի Զ. Հանդ. մէջ:

² Kotom աւ Belcekz Birg. չ. alter Geogr. 80.

³ Ցա: Զ. Հանդ. Թառ-ան առաջ:

է, գտուարին է մեկնել, զան զի վանայ ըմբի հարս-արիւ մուեան ծայրը կը պատկը ծուռւրեքրան անհանգին բջնաւուիք եւ նրիւարը գաւառներէն (տես վարդ. թ. 39).

26. Ս-Ն-Յ-որ, տարբեր ընթերցուած՝ Ս-Ն-Յ-յոր, Ս-Ն-Յ-յոր, Ս-Ն-Յ-յոր ԽԱՎ. 607, Ս-Ն-Յ-յոր ԽԱՎ. 31, Ս-Ն-Յ-յոր Հանդ. Հայագիտ. 1, 113, ուղիղ միան՝ Ս-Ն-Յ-յոր կամ Ս-Ն-Յ-յոր յ-ը, Ս-Ն-Յ-յոր կամ Ս-Ն-Յ-յոր բառ ԽԱՎ. 37 “Քարիթ-թ ըղին ի Երանց Սալայ եւ Սամասնյու Լիճին քարտէին համեմատ” Բատման-սու (Քաղղթ) արեւելքն՝ Զիրդիրա լեռն կողմերէն կու այ եւ իւր արեւեմեան կողմէն իր մէր կ'առն բուլիք-սուն որուն ականիքը կողմերը ՍԵՐ Հարաւար-արեւեմեան կողմը Նշանակուած է բուլիքի անու տեղը Քուրի ուն արեւելքն իր մէր կ'ընդուռն Արաւ Ճէվիլի օժանդակ եւ արեւեմեան Լիճ-սուն մոր օժանդակները: Ընդ մէջ Քուրի-սուի եւ իրերն Բատման-սուի է Սասուն: Համ պար հին Սալոնուրը վերին Բատման-սուի փան եր եւ անոր արեւելքն կոզմ:

27. Սանան ԽԱՎ. 31, ուս. Ս-Ն-Յ-յոր ԽԱՎ. 37. “ի մասնէն նոր ի առհան Տարույց, իշխն զոր ի լեռնէն Ամին կոչեցեալ զոր մարդկան սովորութիւն Սահասունը ասեն բառ անուաննանունց իւրանց (Սահասուրայ, սան վարը) Լատիֆ. 94. ասիէ ածանցաւած Սանանյու (փափառնի Սանանյուի) Թուրմ. Արծր. 121: ԽԱՎ. ի բազ էջ 607 Հնադին ձեւի տեղ գրաւած յեսնագիւն ձեւն Է Սանան եւ եզրին Խառաւուն. Սանան (Հայ. զՍանան) ԽԱՎ. 607. “Պուշեղ տէրն Մշյ եւ Խութայ, Տարօն իշանն եւ Սանայ. Գոհմ. Մամկ. 18. “Տէրն Մշյ, Գալհայ (ուզզ. Գալհ-հոր, Գալհաք. տէս վարը. 100), Խութայ, Տարօն եւ Սանան (ուզզ. Հատափ եւ Սանան) Խութայ. Պուշ. 15. վերապար. “Բնակիւց Տորոն լրինն, որը Սասունը արդ անուանին, ժողովեալ... սպանին վԱպուսէթ, Սամ. Անեցի էջ 92 Պ-Ծ. տարցոյ տակ (Հմմ. թոն Գոհու. տուրուոյ տակ յ բնակիւց Վել կոչեցեալ լրինն՝ սպանին վԱպուսէթ ոստիկան): Սանան Մտթ. Ուս. 249, 250. “կալա վնաս մին սաստիկ ի յեռան Սանան Միթ. Առող. 395. “բերեր բոր ունեն Հայք յերկիր Սանան, Միթ. Առող. 476. Սանան Արդան Պուշ. 124, 143, կիրակ. 44, 226 (“գուառն Սանան”), Սանան Արդան ԽԱՎ. 430: Անմանան հին Սանանն ձեւն է Սանանյու լրիննի հնադին պատմագրաց բոլո՛ Փաւաստին մինչեւ Սերէն լի հանդիպիք, սույց 600 թուականին համար վկայութիւն ունին Գուրորդ Կիպրացիկ, որ էջ 48 այս կողմերուն բնակիչները Հանաօսունիւս (= հայ. Սանանյու Թուրմ. Արծր. 121) կ'ա-

ւ Խամ. ՀՀ. 86 Խամ. 1: Mansell եւ թէց անց կուսուն աւերեան արցիքը քարիք գախու ընի դրակէ Սղմանը գոխագրել տուու էնթցուոյ ընութեան համար:

2 85 ԽԱՎ. 1902, 797. Առա-Ա-սիկիթ Թուրմ. Նի-բոր, էջ 110.

3 Առողիւն բոլ. 107 լիկ “Բնակիւց Տօրոն լրինն... սպանին զուակիանն, (վԱպուսէթ):

նուանէն: Սասուն եւ Սասուն յետադրյան մեւը ծագած է հնագւանէն միջնն-հայ, լեզուին օրինաց համեմատ (եռավանկ բառերուն միջն ձայնուարին անկումը), ուստի *Սասուն մեւէն անցնենլով (հմմ. Խոտա. Sanson, Տոմաչէկ Սասուն եւն էջ 58): Հայոց ըղբորմին ըստ քմաց Սասուն անուան Սուրբսահեղոյց Խենքերիմ թագաւորին Սան-ու-որ որդիէն յառաջ կը բերեն, որ իւր հայրը սպաննէն եղան ի Հայոց վախոն և Արքունիւնաց տան անհապսան եղաւ (Խոր. 49 եւ 250, Վարդան Աշխ. 430). Սասունի պատմանթեան համար տես Տոմաչէկ Սասուն եւն (Թրդ. Ա. կիննա 1896): Սասուն լւաներուն համար տես Cinuet la Turquie d'Asie 2, էջ 50. Սասուն եւ Խոթի թաշկութեան նկարագրական տես Թովմ. Արծր. 121 եւ վերն էջ 373:

Սասուն հիտ ի միասին շատ սակաւ կը միշտի Ավ. Ելան, ուր իր Սասուն այսպէսէ Խոր. 48 “ի սամէն (Սասուսարէն) սերեալ լիրն զիմն ասացեալ լիւան.. . Խոր. 80 = Առող. 36 “Ա-պարաշոն ի տանին Սանասարու հաստատ բգեալիշ... յեղեր սահմանա Սուրբսահեմի... գտառա պարգևելով վերն (վԱպէթ) եւ որ շուրջ զնուալ եւ զեղան Տարու, որ է Ավ. իւն (անէ վերն էջ 125): Օթշ. Աթշ. 96. “յինքն բրաւէր զափականութիւնն տանն (Ազնաւոց) եւ զնակիւս Ավ. լըրինն. Պուլմ. Արծր. 8 “Գորամինչը եւ Սանասարու բառ մասնէն իւ լւան Ավ. անդ Ավ. անդ 52 “զետան Ավ. իւ զնզնիս միշէ ի սահման Սուրբսահեմի, Լատիփ. 94 “ի լիւանէն Ավ. կոչեցեալ զոր մարդկան սովորութիւն Սանասունը ասեն: Սամ. Անեցի Վիթիք Ասերին լրինն, = “ընակիւս Տօրոն լերինն որը Սասունը արդ անուանին հմմ. Թուրմ. Արծր. 121 “ընակիւլք ի լրինն որ բաժանէ ընդ Ազնիւն իւ լւան Տօրոն... լիւանն Խորի անու գուանչահը Ասորց, որ շուրջն զինի Արքամիւթայ եւ Սանասարու յա յորոց անու իւրեանի Սունանույց զիներնան անուաննեն: Ուստի Սիմն է Սանան կ Խորի տուրսանն լեռք, որով հրամագույք գանուուղ Տարան եւ Խորի կը բաժ- նուին հարաւակոցմբ գանուուղ Ազնիւնին: ասով ըստ Խորինացոյ ալ Քսիսութթոսի տապամին իւրեան տեղը ։ նմանապէսնաեւ ևս էնթէսիսի բոլ ։ կիյան Կորպար, ինչու որ Սիմ ըստ Խորինացոյ 17 լիւան սերոյն հիւսիս-արեւ-մուեան կողմն է, ըստ պար Սիմն աւ հմման տեղոյն հարաւային արեւելքովմէ:

(Ը-բարեսունիւլի:)

Հ ՀԻՒԹԵՍՄԱՆ

1 Հմմ. պար. Ալաջ եւ Sānaxina JRAS. 1902 էջ 797, ուր կ'առաջարկ Իւն ալ-Աթիթ IX, 306 (պատեղ): SNASNH. Ասուլ-Աթիթի էջ էջ 54, 178:

2 Խոր. 48, Թուրմ. Արծր. 8 էջ 121:

3 Հայոց արքամանութեան Սասունը Դ. Թաթ. ձ. թ. 37, ԽԱՎ. էջ 38 ու յ. Տարօն, որդի Ասերիկին (Տերաչիլլու):

4 Ապա. ՏՈՐԱՇԻԱ Շաբօտ, Denys de Tell-Mahre էջ 64 էջ 228 = Mons Sainus կամ Mons Aridus առ Դյոնիս. Patr. Assem. 1, 249. “Ցուր Ջանցիս, որ է Արքուն կառան, Taylor JRGS. 35, 29 կտան, սասուն հայութ անուան, տարօն և տուրոն “Բնակիւց”:

5 Ցուր Ջանցիս բնակիւց 46. ազգայն արքի Հրամագակալ բրաւէրն մէջ էջ 76-78. Գուրորդ